

Վ Ի Ր Ա Բ Ո Ւ Ժ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

(Համառօտ գիտելիքներ)

I

Ի՞նչ է վիրաբուժութիւնը :

Կ'արժէ որ «Բուժանք»ի ընթերցողները ճշգրիտ ծանօթութիւններ և գաղափար մը ունենան վիրաբուժութեան մասին, կարենալ զնահատելու համար այդ հրաշալի արուեստին կարելիութիւնները և տուած արդիւնքները, ի պահանջել հարկին օգտուելու համար անկէ :

Վիրաբուժութիւնը, յունարէն ստուգաբանութեամբ, կը նշանակէ ձեռական աշխատանք : Հասկնալու համար այս կերպ կոչումը պէտք է գիտնալ որ, գարեր եղած են, երբ բժիշկը անպատճուութիւն, կամ պղտիկութիւն համարած է մօտեցնելու իր ճեռքերը հիւանդին, և կը բաւականանար միայն, անոր հարցումներ ուղղելով և կամ շատ շատ բազկերակը բռնելով :

Ասոնք էին ախտաճանաշուրթեան միջոցները, վիրաբոյժը ճեռական աշխատանք միայն կ'ընէր, իսկ բժիշկը չէր զիջաներ ճեռական աշխատանք կատարելու : Ներկայիս երկուքն ալ անհրաժեշտ կը գտնեն կատարել այդ ճեռական աշխատանքը թէ ախտաճանաշելու և թէ դարձմանելու համար :

Ահա թէ ինչու ներկայիս անկարելի է իրարու հակառել բըժշկութիւնն ու վիրաբուժութիւնը, որոնք զիրար կ'ամբողջացնեն և իրարու յառաջդիմութեան կը սատարեն Բժիշկ մը կը ստիպուի յաճախ դիմել վիրաբուժութեան, վիրաբոյժը՝ բժշկութեան միջոցներուն, իրենց հիւանդները դարձմանելու համար . և ինչպէս ըստուած է հին ժամանակներուն, «... այն որ ծանօթ չէ բժշկական արուեստին ունէ մէկ ճիւղին, կը նմանի միաթեւ թոշունի մը» : Ասիկա կը նշանակէ թէ բժշկութիւնը մէկ է և թէ վիրաբուժութիւնը անոր մէկ ճիւղն է որուն էական յատկանիշն է, ինչպէս կըսէ փրօֆ. Ֆոո, գործողութիւնը : Եւ «Պորժողութիւնն է, որ կուտայ իսկսկան վիրաբոյժի մը արժանիքին չափը» : Ասոր Համար ալ վիրաբոյժ մը շատ լաւ պէտք է զիտնայ մարդակազմութիւնը, ունենայ մասնաւոր գեղարուեստական ճաշակ, ճեռքի կատարեալ ճարպիկութիւն, անյողդողդ պաղարիւնութիւն . և վճռականութիւն, որ թոյլ տայ իրեն ամէն անակնկալի առջև պատրաստ գտնուիլ՝ միջամտելու համար :

* * *

Վիրաբուժութեան շրջանը կարելի է բաժնել երկու մասի, առաջին շրջանը կ'երկարի սկիզբէն, որ նախնական ժամանակներու մէջ կը կորսուի, մինչև անցեալ դարին կէսը : Վիրաբուժութեան այդ շրջանին պատմութիւնը ունէ նշանաւոր գէպք չի ներկայացներ ու ասհմանափակուած կը մնայ արտաքին վէրքերու դարձմանումին մէջ,

որովհետեւ ցաւը ու փատիստի մշտական սպառնալիքը բացարձակ արդելքներ էին անոր յառաջդիմութեան:

Երկրորդ չքչանը կը սկսի 1840-ական թուականներուն և կը առել մինչեւ այսօր: Զգայազրկիչ (anestésiques) զեղերու և հականնեխումբի զիւար, որոնք թույլ տաւին բառնալ ցաւն ու փատիստը, անսահման ասպարէդ բացին վիրարուժութեան առջեւ, ուր յառաջացաւ ան սրբնթաց: Անհրաժեշտ է նախ ծանօթանալ այդ երկու կենսական զիւարուն:

Ա. — ԶԳԱՅՈՒՅԹԻ ԲԻՒԻՆ

Սկիզբէն խիմի վիրարուժներուն բուռն ցանկութիւնը և զած է բառնալ ցաւը, անզդայ դարձնել հիւանդը զործողութեանց ընթացքն: Մինչեւ անցեալ դարսւն կը սր ցնորք մը նկատուած էր այս ցանկութեան իրականացումը և հիւանդները ստիպուած էին զիմանալ ահուելի տանիքներու:

1844 թուականին էր, որ առաջին անգամ Պոստընի մէջ Հօրրս Աւէրս իր *protoxyde d'azote* կոչուած կազով սկսաւ ընթանուր զգայազրկութեան (anesthésie générale) ևնթարկել իր վիրարուժական հիւանդները: Յեաոյ ձեւքրն և Մօրթրն դառն երեր, որուն չնորհիւ առաջին մեծ զործողութիւնը (անդամահասում) 1845-ին կատարեց Լիսմըն:

Ճիշդ նոյն ժամանակներուն ֆրանսացի Սուլէրան, քնացնող նոր նիւթ մը դառն, որ բուրքին ծանօթ ըլուրիփորմն է (chloroform):

Զգայազրկիչ այս նիւթերու զիւար վիրարուժութեան համար բացաւ նոր ու հասանաւն ալզի մը, ու լայն ասպարէդ, ուր հոկայտացը սկսաւ յառաջանալ: Այսօր ամէն զործողութեան նախարանը կը կազմէ՝ քրորոֆորմով, ևնթերով և ուրիշ նիւթերով զդայազրկումը:

Կ'արժէ հակիմ բացարութիւններ տալ քրորոֆորմին և եթերին ազդեցութիւններուն մասին: Երկուքն ալ կը արուին ժամանաւոր զիւժակներով, ուր հիւանդը կը չնչէ զգայազրկիչը՝ ողին հետ խառնուած: Նախապէս, այլ նախառակին համար, զեզը կը կաթեցուցուէր պարզ լաթի մը վրայ, զոր յեաոյ հիւանդին չնչէլ կուտային:

Քրորոֆորմով զգայազրկութիւնը անելի առահով է և խոր, բայց զարթնումը, տհաճելի է, որովհետեւ ևնթական սաստիկ անհանգրատութիւն մը կը զգայ ու կը փախէ, միւս կոզմէ լեարդին վրայ ալ զէշ կ'ազգէ: Խոկ եթերը, անվնաս է վերջինիս համար, բայց թոքնը շատ կ'ազգութին, զարթնումի անհանգստութիւններ զրեթէ չի պատճառեր, անպատճառութիւն մը ևս ունի՝ զիւրարորդուք է և պէտք չէ եթեր զործածուած սենետին մէջ բաց դանուիք:

Այս երկու զգայազրկիչները ևնթական բուրովին կը քնացնեն, ի հարկէ ազդելով բնդհանուր չզային զրութեան վրայ և երբ անոնք կ'արթնան զործողութենէ յեաոյ, իրենք խոկ զարժանքով կը յայտ-

նեն որ ոչինչ զգացած են գործողութեանց ընթացքին և իրենց անխառն հիացումը կը յայտնեն:

Զգայազգրկութիւնը, իւրաքանչիւր խառնուածքի՝ համաձայն, զանազան ներքին զգայութիւններ կուտայ: Ընդհանրապէս առաջին տպաւորութիւնը տհաճելի է, որովհետեւ հիւանդը խեղդուելու զգացումը կ'ունենայ, ասոր համար ալ յաճախ սաստիկ շարժումներ կ'ընէ ու գալարումներ կ'ունենայ, մանաւանդ եթէ զիւրազրդիո և ալքոլամոլ է: Երբ զեղը սկսի ազդել, հետդհետէ կը հանդարտի, ականջի մէջ զանգակի ձայներ կը լսէ, որոնք աստիճանաբար կ'անհետին ու հիւանդը կիյայ խոր քունի մէջ: Այս ամէնը քանի մը վայրկեանէն աւելի չի տեւեր:

Շատերը կը սարսափին զգայազրկութենէն, աւելի քան գործողութեանէն: Վստահ են թէ ցաւ պիտի չզգան, բայց կը վախնան որ զգայազրկութենէ վերջ չեն արթննար: Զանոնք հանդարտեցնելու համար, ըսե՞նք որ հազարաւոր զգայազրկութեան ենթարկուողներէն հազիւ մէկ մահ կը պատահի, այդ իսկ այժմ բացառութիւն մըն է՝ չնորհիւ ներկայ կատարելազործուած դիմակներուն, զգայազրկիչ գործիքներուն:

Այսուհետեւ բոլորովին անվնաս չեն, քանի որ ամբողջ ջղային դրութիւնը կը զգայազրկեն և կ'աղդեն թոքերուն և կամ լեարդին վրայ:

Այդ է պատճառը որ ընդհանուր զգայազրկումը, քլորոֆորմով, եթերով եւ վերջիրս protoxyde d'azote-ով, կը վերապահեն մեծ եւ կարեւոր գործողութիւններու:

Իսկ փոքր, տեղական ու կարճատև գործողութիւններու համար կը գործածեն ատեղական զգայազրկում (anesthésie locale). Փոխանակ հիւանդը բոլորովին քնացնելու, անզգայ կը զարձնեն միայն այն մասերը, որոնք գործողութեան պիտի ենթարկուին, այսինքն անզգայ դարձնող դեղերը կը ներարկեն ուղղակի ջղային դրութեան վերջաւորութեան, այդ շրջանին մէջ ճիւղաւորուող ջիղին արժատին մէջ: Այս մեւ զգայազրկութիւնը կարելի եղած է չնորհիւ քոքայինի և նման զեղերու գիւտին:

Կայ նաև զգայազրկութեան ուրիշ ձեւ մը, ողնածուծային զգայազրկումը (anesthésie rachidienn). Փոխանակ միայն մէկ ջիղին արժատը զգայազրկելու, բազմաթիւ ջիղերու արժատը կ'անզգայացնեն զեղը ներարկելով ուղղակի ողնածարին մէջ: Ընդհանրապէս այդ ներարկումը կ'ընեն մէջքի ողնածուծին մէջ, որով անկէ վար գտնուող մարմնին ամբողջ մասը կը թմրի, բայց հիւանդը կը պահէ իր ամբողջ գիտակցութիւնը ու կրնայ նոյնիսկ հետեւիլ իր վրայ կատարուած գործողութեան:

Ինչ ձեւով ալ կատարուի զգայազրկութիւնը, էականը այն է որ այլեւ կրցած ենք անհետացնել ցաւը որ տուայտանքներու կ'են-

թարկեր տարարազդ հիւանդը դեռ հոգին մէկ դար առաջ : Այս մէծ զիւտը ներկայիս թոյլ կուտայ վիրարոյժներուն , հանգարտութեամբ , առանց անապարելու և մասնաւոր հոգատարութեամբ կատարելու ամենազժուարին և երկարաւեւ զործողութիւններ և փրկելու հազարաւոր կեանքեր :

ԲԺ . ԱՐՄ . ՍԻՐԱԽՆԵԱԿՆ

Հ Ա Գ Ե Բ Ա Խ Ժ Ա Խ Թ Ի Ւ

Մարդուն հոգին ալ մարմինին պէս կը յոշենի յաճախ , կը տկարանայ կամ բոլորովին հիւանդութեան մէջ կ'իյնայ : Հոգին կ'ընկառի երբեմն խոր և շարունակական յուզումերու աղղեցութիւնով , և մանաւանդ ամէն անդամ որ հիւանդութիւններու սպասառած աւերներն ու թունաւորումները խանդարեն ենթակային հոգեկան հաւասարակշութիւնը : Մշտական փոխյարարերութիւն մը կայ հոգեկան և մարմնական մարդերուն մէջ , այնովէս որ մէկ եղբին մէջ անզի ունեցած ո'նէ փոփոխութիւն իր արձագանդը կը դանէ միւս կողմին մէջ :

Հոգերուժութիւնը դարմանարանական շատ հին մէթոս մըն է : Հոգին բուժելու արուեստը իր ամենապարզ ձեւին տակ կիրարկելու համար քիչ մը հոգերան ըլլալը բաւական է : Հոգերուժը , հոգէախտաւորին հոգեկան խլեակներուն մէջ պիտի փնտոէ այն դեռ անզիար , ողջ տարրերը՝ որոնց պէտք ունի , հաւատքի կանչելու համար հոգին կագմող նահանդներուն խորասորդ կղզեակները :

Տարակոյս չկայ որ հոգերուժութիւնը ամէն ցաւի դարման րլլալ շատ հեռու , քիչ անդամ միայն կրնայ մեղմացնել մարմնոյն իրական և առեւական ցաւերը : Հոգերուժութիւնը կ'ազդէ թելադրական միջոցներով . թելադրութիւն՝ որ կը կիրարկուի ինքնարելադրութեան , դրսէն կամ օտար թելադրութեան և բնէածական թելադրութեան ճամբար : Այս մէթոսով դարմանումը կը պահանջէ համբերատար և յարաւեւ աշխատանք :

Փողովուրդին մէջ , կարդացող կամ թելադրող բուժակներու ի նպաստ զայտութիւն ունեցող տեսակ մը վստահութիւնը կը բացատրուի անով որ , բժիշկները , աւելի փորձառական հետազօտութեանց հետամուտ , նկատի չեն ունենար երբեմն , հիւանդին բարոյական այն կարգ մը ուժերը , զորս երր զործածուէին դարմանումի նպատակով , կրնային աւելի արդինք տալ քան առհասարակ մատակարարուած զեղերը : Ահա թէ ինչու , սովորաբար , առանց մասնաւորականապատահարու իրենց բարոյական աղղեցութեան , ամէն հիւանդի մօտ կ'իրագործեն տեսակ մը հոգեթելազրութիւն , պատ-